

ՎԱՐՉՈՒԻ ՍԵՆԵԱԿ

Ամպերը կախեր էին շրթունքնին ու կուլային փողոցներուն մէջ: Ինչպէս նաև Տիգրանի հոգին մէջ: Դանդաղաշարժ ամբոխը կը սահեր մայթերէն: Տիգրան պէտք էր քալէր: Աւելի շուտ քալէր: Անոր ոտքերուն առջեւ բազմաթիւ ոտքեր ցանց քաշեր էին: Ամբողջ ուժը կը զակներուն մէջ զետեղած՝ կը հրէր, կը հրմըշտրէր, կը սպրդէր, ի հարկին, ինքնազոհացման պատրուակով քան թէ ճամբայ բանալու համար, ոտքի հարուած մը կը նետէր հոս, հոն: Արադ քալելու նպատակով վատնուած ճիգը իր արդիւնքը չէր բերեր միջոցին մէջ: Այնպէս որ անոր ուժը կը գործէր իր մեկնակէտին վրայ: Տիգրան կ'եփէր ինքն իր մէջ: Զիգերը անկանոն պարի մը անձնատուր էին: Մորհրդածութիւնը հոն կը փոշիանար: Ուսովը կը չեղէր մէկը, ոտքով կը զարնէր ուրիշի մը: Սպառնական նայուածք մը «ներողութիւն» կը հայցէր, յանցաւորի շեշտով: Ու կը շարունակէր յառաջանալ, զլուխը ուսերուն մէջտեղ: Թաւ յօնքերը կախուեր էին անխայլ նայուածքներուն վրայ, ինչպէս երկինքին ամպերը քաղաքին վրայ: Մանրակշխութիւննեմո, ճակատը ամփուներ էր յօնքերուն մէջտեղ: Վիրաւոր սիրտերու պէս տերեւները կը թափէին ծառերէն, կը հանդէին, մէկը՝ ուսի մը վրայ, միւսը՝ փախչող կառքի մը մէջ, և կամ կը ճզմուէին ոտքերու, քառչուէ անիւներու տակ, հաղիւ լսելի, տրտում խշխոց մը արձակելով: Տիգրան նայուածքը տարաւ այդ համեստ ու մեռած տերեւներուն, կմախացած ծառերուն, որոնցմէ թաղծութիւն կը հոսէր իր հոգին մէջ: Ամբոխին պատճառած ջղայնութիւնը քիչ քիչ տեղի կուտար նոր զգացումի մը որ թոյլ ու մեզկ էր,

գորովի, զգուելու, շոյելու անհրաժեշտութիւն մը, հոգին իրերու վրան սփռելու, զանոնք տաքցնելու իր մորթին ջերմութեամբ, պաշտպանելու՝ սպառնացող կորուստին դէմ: Օրերը ա՛յնպէս կարցեր էին: Նոյեմբերը սկսեր էր հատնիլ: Օրուան ութը, նոյն իսկ տասը ժամերը կ'անցնէին գործարանը: Ու կային զնումները: Որովհետեւ Տիգրան ճաշարաններու մէջ չէր վատներ այնքան դժուարութեամբ ճեռք անցուցած դրամը: Խնայողութիւնը իր բոլոր արարքներուն ու մտածումներուն զատաւորն էր: Իրիկունը կը պատրաստէր ճաշը: Յաջորդօրուան բաժինը կը ծրաբէր: Քիչ անդամ կը նստէր սրճարանի մը անկիւնը: Եւ ոչ ալ շատերու պէս պարարահներու թմրութիւնը կը փնտուէր: Իր կոկիկութիւնը, մաքրութիւնը, կրկին խնայողութեան սիրոյն արդիւնքն էր: Ի՞նչ չափուած շարժումներով կը հազուէր, իր հանուէր:

Այդ իրիկուն արագ - արագ սենեակը հասեր էր: Հաներ՝ գործաւորի «կապոյտ»ը, հազուեր՝ «կիրակնօրեան» ու նետուեր էր փողոց: Երբեք Տիգրան մանրամասնութիւններով չէր սպառած իր մտային կամ զգայնական գործունէութիւնը: Եռանկիւն մը, ամէն բանէ առաջ տարածութիւն մըն էր: Ուրիշ ոչինչ: Իրեն ի՞նչ կողմերը: Գիծը, տարածութեան մասնիկներու յաջորդականութիւն մը: Իրեն ի՞նչ մասնիկները: Կայ տարածութիւնը: Կարեւորը այն էր, որ Տիգրան այդ տարածութեան վրայ չէր կըրնար քալել ազատորէն: Ամբոխը իրեն նման նպատակով մը կամ աննպատակ շարժող անհատներու ամբողջութիւն մը չէր: Անիկա արգելքն էր: Բացարձակ անտարբերութիւն մը իր

շուրջիններուն հանդէս: Կարծես պատի մը առնցեւ ըլլար՝ որուն վրայէն պէտք էր ցատքել: Զէր ուզեր գիտնալ թէ այսինչին քիթը տափակ էր, միւսինը՝ ակնոցով զարդարուած: Ոչ, այդ չէր զիմաւորը: Գլխաւորը այն էր որ պէտք էր հասնիլ բնակարան վարձող քաղաքային զրաւենեակը, որ չուտով պիտի զոցէր զուռները: Անոր տեսողութեան դաշտը միայն բացակա? Պէմքով մը զրաւուած էր: Ֆլուխ մը իրմէ առաջ էր քալէր, գէմքը իրեն կողմը զարձուցած, ու կը ժապէր, քրոջական անսպառ զուրգուրունքով: Հեռաւոր յիշատակ մըն էր այդ տեսիքը, բնտաննեկան լուսանկարէ մը դուրս եւլած, որ յաջորդարար կուգար լուծուի: ուրիշ լուսանկարի մէջ: Արգէն հասուն աղջիկ մը, որբանոցի պարզ գողնոցով, որուն տակ կնոջական յուզումներով կազմուած: Կորացած կուրծք մը: Խոչոր ու քանջցր նայուածքով աշքեր, ապրելու տեխէր զգալի, բայց մախով ու համակերպութեամբ ազգուած կեանքի մը կնիքը վրան: Լեցուն այտերը բնական կարմիրի մը ներկայութիւնը կը զգացնեն հակառակ լուսանկարին սեւ ու հերմակին: Կեանքը զարկեր էր դլուխին, ուսերուն՝ որ ինքինքնուն վրայ ծըստ ուած էին: Հաստ, արեւարգն ու տերեւներուն շուքին տակ գլխահակ բուսած մանիշակներու պէս: Բայց երիտասարդութիւնը, հակառակ բոլոր ճնշումներուն, ի՞նչ սողոսկուն ճամբաներով եկեր հաստատուեր էր կուրծքին ու այտերուն մէջ:

Մէկ խօսքով, անծանօթ մը որ Տիգրանի հոգիին մէջ ապրելու իրաւունքը կը ստանար, չնորհիւ այն միւս լուսանկարին, մանուկ աղջկան — որ իր քոյրն էր եղած — և անոր յարուցած յիշատակներու խուժումին վերակառուցած անվերադարձ անցեալին: Վարդանուշը... կը բաւէր միայն արտասանել այդ անունը, շրթունքներու շարժում մը ու թեթեւ հնչիւնը վանկերուն — թեթեւ՝ որպէսզի ոչ ոք իմանար քովին — ականջներուն մէջ թրթուցում մը, ամբողջ սրտի աշխարհ մը կ'արթննար, կը վերապրէր և կը լեցնէր երիտասարդը՝ որուն կեանքը յանկարծ նոր խմասու մը, նոր ուղղութիւն մը կ'առնէր: Աչա այդ պատկերը որ կ'երթար իրմէ առաջ, որ ամբոխէն չէր արդիուեր, որովհետեւ ան կրնար նետուիլ կոնակի մը վրայ ու զայն ջնջել, թափանցկացնել:

Տիգրան, զայն աշքէ կորսնցնելու վախով, կը շտապէր, կը ստիպուէր ընդհարել: Բացակայ պատկերներ կը ծնէին այդ զէմքին շուրջ, փափաքներ ու յիշատակներ կը ներկայանային անոր կամքին անձիկ ըզձանքով ու կը շարուէին թղթախաղերու պէս, պատրաստ հրամանի: Նախ եւ առաջ բնակարան մը: Կը խորհէր, խոհանոց մը կազի փուռով, երկու ննջասենեակ, ելեքտրական կոճակը ճիշդ մահակալին գլուխը, որպէսզի, զիշէրը, երր մարմինը անկողնին մէջ անշարժանայ, երր օրօրուի քունի եւ արթնութեան մէջտեղ կոհակներուն վրայ, երր միտքը մտնէ խորհուրդներու տարօրինակ աշխարհը, ձեռքի աննշան շարժումով մը կոճակին վրայ՝ փակէ ցերեկուան աշխարհին զուուը կը նակէն ու նաւէ անարգել, անվերադարձ ճանապարհորդութեան մը անձնատուր: Եւրոպա զալին ի վեր, աւելի ճիշգը զործարանի մը մէջ կայուն դիրք մը ապահովելին ի վեր, Տիգրանի կեանքը կծկուեր էր ինքն իր վրայ: Կարծը կծկի մը պէս: Եւ յանկարծ կանգ առեր էր ու կը քակուէր: Այնպէս կանոնաւոր կը քակուէր որ միւս կողմէն նոր կծիկ մը կը կազմուէր: Իրիկուն է: Գործարանին զոները, պատուսիանելով սուլոցներուն, կը դառնան իրենց ծխնիներուն վրայ, լայն կը բացուին, փսխելով մարդերու զանդուած մը: Տիգրան կը մերժէ ընկերներու հրաւէրը: Ախորժարերի զուաթներուն շուրջ անցած արուեստական զուարթութիւնը իրեն համար չէ այլեւ: Տիգրան ընտանիքի հայր է հիմայ: Արգէն կը բարձրանայ սանդուխներէն, կերակուրի քմոպարար հուար ունղերուն մէջ: Քոյրիկը կանգնած է, հումեստ պարտէզի մը մէջ բացուած վարդի պէս: Քոյրիկը կը ժպտի: Ժպտար կը լեցնէ բնակարանը իր լոյսով: Պատերը կը խնդան: Ու իրեն դուքին չերմութիւնը կ'անցնի բոլոր իրերէն որ կը փողփողին պահ մը կեանքով: Բայց ամէն բանէ առաջ: Տիգրանի հօգիէն: «Ճո՛ւտ, շո՛ւտ, կերակուրը կը պաղի...» մինչ ինք՝ աղասու ձեռքերը կը մաքրէ, երեսները կը լուայ, աշխատանքի միօրինակ հնութիւնը թօթափերով, ժամանակաւոր աղատութեան մը զգացումը կը խլութի իր մէջ, կը կայտոէ: Զուարթ:

Տիգրան, մէկ կողմէն ճամբար կը բանար,

միւս կողմէն այս երջանիկ հեռանկարը իրմէ դուրս կը յորդէք : Ճառապահ մայտիչաւ զւաց
— Այսո՛, անպարման երկու սենեակ, մէկ խոհանոց . . . : այս
աչք պարզ զն ձրաց զայթի : մարտաւուած
Երթունքները թեթեւ մը շարժեցան : Դաւ-
սադրական ժողովի նստած դիմագիծերը իսկոյն
տարտոնեցան ու կրկին ամբասինուեցան : Այս
անդամ ցաւագին ու ջլածիդ կերպարանքը խո-
րունկ ստուեր մը հագաւ : Թղթախաղերը վե-
րըստին ոտքի կրան : Հած ամբոխը հակայ կրիա-
յի մը նման ծանր ծանր կը դառնար շարժը :
Մտապատկերներու բեռը կը ծանրանար գան-
կին մէջ, սիրու մայթերու կշույթը կը լարեր
ու ստքերը կ'ենթարկուէին բնդ հանուր շարժու-
մին : Հիմայ, մաս կը կաղմէք այդ զանդուա-
ծին, անկէ քաշուած, կռնակէն քաշելով, ինքը,
մնացեալը որ կ'ապրէր իր ետերը : Կը յիշէր այն
օրը որ նաւ մը զինքը բերաւ նետեց և բորպա-
կան այս մեծ քաղաքը : Անոր վրայ ձգած ա-
ռաջին ակնարկը արասափ մը պարտցուց իր ե-
րակներուն մէջ : Հրէշ մը որ մարդերով կը
սնանի, երկաթէ ատամներուն տակ ծամելով
զանոնք, արձակելով դէպի երկինք իր անյադ
սրտին ելեքտրական ճիշերը : Անմիջապէս որ
ինքինքը դած էր երկայն, արեւահար պողո-
տային վրայ, մինակ, պայուսակը ձեռքին, ան-
շարժ ու շմած, ինչպէս թաթառի բանուած
թուզուն մը, քաղաքին զլխապտոյտ պատճառող
արագութեան սահմանագլուխին վրայ, առա-
ջին անդամ ծովը լողացողի պէս կը վարանէք,
կը դողդզար : Ինքնաշարժերը հաղիւ կ'երեւա-
յին մէկ ծայրէն, գիւահար արագութեամբ մը,
ակնթարթի մը մէջ, ինելակարելով օդի ալիք-
ները, հոնդիւններ պայթեցնելով, արդէն կոր-
սուած էին միւս ծայրէն : Առայսէս անդապար:
Մէկը միւսին ետեւէն : Հանրակառքեր, ինքնա-
շարժեր, տեղափոխուող լեռներուն նմանող բեռ-
նասարերը : Պայթեցնելով օդը : Թա-
նի մը օր ետք այդ արսափելի արագութեան
վրայ կայան մը : Առաջին անդամ երբ ինքինքը
դէմ դիմաց դաւաւ աշխատանքին, սիրու՝ որ
դագրած ըլլաւ կը թուէր բարախելէ, որ կ'ապ-
րէր անրոց մխացող կրակի պէս սկսաւ կրկին
իր բնականոն զարկը : Տիգրան ամբողջականաւ-

թեան զգացումն է որ ունեցաւ : Երբ յետաղարձ
ակնարկ մը նետեց այդ քանի մը օրերուն վրայ,
չկրցաւ, ոչ մէկ կերպով գտնել իր ցրուած,
փոչիցացած, անորոշութեան ուժամնակութեան
հետ կորուած անձը : Անձանօթ մը, խօսուում-
ներով բեռնաւոր, լույսեայն կը փսփսար ական-
չին «Ես աշխատանքն եմ, ապահովութեան և
ստուգութեան երկինքը, հրաշքները ինձմով
միայն կը կատարուին» : Առանց այլեւայլի ան
հաւատաց այդ պատկամին : Աւելին՝ փարեցաւ
անոր իր ամբողջ ուժովքը : Կառչեցաւ անոր
արիւնով կարմրած եղունգներով : Այնպէս որ
սկսաւ իր մէջ սնաւցանել յամա զգուշաւորու-
թիւն մը բոլոր այն այն պատճառներուն հան-
գէալ որ կրնային զինքը բաժնել աշխատանքին :
Խուսափեցաւ ուրիշներու մերձեցումէն : Դար-
ձաւ կատարեալ սովորն մը իր աստիճանաւոր-
ներուն առջեւ, շարունակ պարտաւոր բնդունե-
լու ամէն տեսակի զահողութիւն : Եղաւ մենաւոր
մարդ մը : Յաղթական կեցուածք մը ասնելով
յիշեց պղտիկ դէպք մը, մէծ հետեւանքներով
լոյի : Առաջին ամիսներու «սեւ» աշխատաւորու-
թեան բնթացքին ցոյց տաւած հնազանդութեան,
նախանձախնդրութեան չնորհին, օր մը ան ինք-
զինքը գտաւ մեքենայի մը առջեւ : Արդզը եւ
մեքենան դէմ դիմաց : Ու Տիգրան աւելի խրե-
ցաւ իր մինակութեան մէջ : Եւ սակայն, երբեք,
մարդ ըլլալու հաճոյքը այդ աստիճան զիտակ-
ցական ու զեղուն չէր եղած անոր մէջ : Այնու-
հետեւ, ամէն առաւօտ, ան մեքենային առջեւ
կ'անցնէր զողուտած տեսակ մը ստեղծադործ
հասանքով, օր կը յիշեցնէ այն պահը ուր
բանաստեղծը եւ ճերմակ թուզթը դէմ դիմաց
կը գտնուին : Անդամ մը, իրիկուան արձակուր-
դին, իրիկուան կիսաստուերին մէջին դէմք մը
ցցուեցաւ : Տիգրան սարսուս մը զգաց ողնա-
յարին երկայնքին : Վասնակի մը, զէշ լուրի մը
նախազգացումը : Հաղին, չնշմարել ձեւացներով
քայլերը արագացուցած էր, արգէն մարդը
ճեռքը գրած էր անոր ուսին : «Բարե՛ւ, ընկեր» :
Զգուշաւորութեան ողին Տիգրանը կծկեց ինքն
իր վրայ : Եւ սակայն նոր դրացում մը կ'ար-
թընար իր մէջ միաժամանակ : Ինքնալքում :
Անձանօթին ճեռքը տաք էր ուսին վը-
րայ : «Ընկեր» բառը քաղցր կը հնչէր

ականջին, հակառակ ամէն բանի : Բարեկամ, «ընկեր» սիրտի մը զաղափարը այնքան անուշ թուեցաւ իրեն, որ առանց դժուարութեան «բարեւ» ըստ : Ու չարունակեց. «Կարծեմ միււնոյն գործարանը կ'աշխատիս» : «Այս՝ Պր. Սարսկի աշխատանոցը, իւմացա՞ր թէ մեծ գործադուլ մը կը պատրաստուի եղեր» : Աւելի առաջ չկնաց : Տիգրանի դէմքը մթազնած էր : Ոչ մէկ դիմագիծ կը շարժէր : Նայուածքը սեւեռած միւսին սեւ աշքերուն որոնք հոծ յօնքերու տակ կը փայլէին : Տիգրան ամբողջովին կլանուած էր մտածումէ մը՝ «Գործագուլը» : Լոութիւնը առիթ գտած էր խոռվիչ կերպով հաստատուելու անոնց միջեւ : Տիգրանի սրտին մէջ լուրը կը մեծնար զլորուող ձիւնագունդի պէս : Կը մեծնար : Իրեն համար, ամէն բանի վերջն էր : Առանց այդ ամենօրեայ կանոնաւոր կեանքին, անորոշութիւնը սիրտի հաստատուէր սրտին մէջ : «Սրիկաներ» մրմնջեց, առանց դիտնալու թէ շրթունքները բացուեցան, օդին մէջ հնչուն ալիքներ կազմեցին ու իր զաղտնի մտածումը միւսին հաղորդեցին : «Բայց, ո՞վ իրաւոնք ունի գործաւորը իր մեքենայէն, իր աշխատանքէն հեռացնելու : Կը հասկնա՞ս : Ոչ ոք : Աշխատանքը սուրբ է ու այս երկիրը աղասութեան երկիր է» ըստ Տիգրան վերջապէս, չետակի նայելով իր խօսակցին աչքերուն մէջ : Չայնով մը որ իրմէ չէր զար, ձայնով մը որուն շեշտը կը հասկցնէր թէ դեռ շատ բաներ կրնար ըսել, միւսը պատասխանեց ու հեռացաւ. «Այս՝ բայց մարդիկ անսուրը են : Կը ներես, ընկեր, ես ստիպուած եմ բաժնուիլ : Ուրիշ առթիւ, չէ՞ կը տեսնուինք դեռ» :

Տիգրան հետեւեցաւ հեռուէն բանուորին որ կը կորսուէր կիսամութիւն, լոյսերուն ու մարդոց բազմութեան մէջ : Անոր քայլերը վատահետ արագ էին : Իրիկուան ստուերը կը խոշորցնէր անոր կոնակը : Իրեն այնպէս եկաւ թէ այդ մարդուն հետ արդէն խորհրդաւոր հանդիսում մը ունեցած էր : Այդ հանդիսումէն քանի մը շարաթ առաջ էր, հանդերձարանը, ձեռքը գրպանին մէջ թուղթի կտոր մը խշրտացուցած էր : Ու մէկը, ակնթարթի մը մէջ, ստուերի պէս անհետացած էր : «Սիրելի ընկեր, կը հրաւիրուիս, այս իրիկուն, ժամը 6.30ին, Պատ-

Մարիուսի ետեւի սրահը : Օրակարգ՝ Սէնտիքայի հայկական հատուածի կազմութիւն» :

Մայթերուն վրայ ցնցում մը տեղի ունեցաւ : Մտապատկերները թաւալեցան եւ աներեւութեցան : Երկար երազէ մը արթնցողի պէս, աչքերը բացաւ, ապշահար, իրականութեան վրայ : Աստիկանին ճերմակ, կլոր ծայրով զաւաղանը մողական նշանով մը շարժման մէջ դրած էր կառքերու անվերջ չարանը : Մայթերու բազմութիւնը, իր կարգին, ստիպուեր էր կանդ առնել, փողոցը անցնելու համար : Այդ ընկրուումը ելեքտրական հոսանքի նման անցեր էր մայթին մէկ ծայրէն միւսը : Այդ միջոցին կնոջ մը ժաղիտը եկաւ լողալ իր աչքերուն մէջ : Մէկէն, Տիգրան ինքինքը հրճուանքի զաղաթնակէտին զտաւ : Ինչպէս որ երազի մը մէջ յանկարծ մեր քայլերուն առջեւ կը բացուի առապելական ծաղիկ մը, ձիւնասպիտակ, խոշորթերով, համակ դիւթանք ու փորձութիւն, եւ որ քաղելու մեկնող մեր ձեռքերուն տակ անդունդի կը փոխուի ու իր մէջ կը զահապիթէ մեղ, Տիգրան նման սարսուոէ մը բռնուեցաւ : Իրական ուրախութեան ու պատրանքի մը զգայախարութեան միջեւ, Տիգրան ժապեցաւ, բայց ի՞նչ ժպիտ... երկըոտ, անհամարձակ, դողդով, գրեթէ ակամայ : Տկարին ժպիտը զօրաւորին առջեւ :

Մայթերը նորէն սկսան հոսիւ :

Տիգրան աչքերը վերցուց անձկութեամբ հետեւելու համար այդ սիրուն զլուխին որ յայտնուեր էր երջանկութեան խոստումով : Գլուխներու վրայէն կարգապահ ոստիկանին ճպոտը միայն տեսաւ : Անբաժանելի զանգուածէն զլուխ մը փրթեր էր յատկապէս իրեն համար : «Ինծի համար...» խորհեցաւ Տիգրան : Ու եսասէր զգացում մը յորդեցաւ իր մէջ : Ուռեցաւ : Մեծ կարեւորութիւն ստացաւ : Քայլերը ծանրացան : Ժպտերես զլուխը անհետացած էր : Անիկա յայտնուեր էր զլուխներու մակերեսէն վեր ու կրկին միրճած՝ անոր մէջ : Ի զուր, նայուածքը կը թափառէր աջէն ձախ : Արգեօք նորէն տեսիլքի մը տո՞ւրք պիտի տար : Սիրուը : Բարեբաղդաբար քրոջը նամակը այդ պահուն սողաց անոր մտածումին մէջ ու լեցուց պարապը : «Սիրելի Տիգրան, դեռ չեմ կրնար

Հաւատալ թէ տասը որ միայն մեզ իրարժէ կը բաժնէ : Եամակս օգային ճամբով քանի մը որէն քեզ պիտի զտնէ : Ամբողջովին կլանուած եմ մտածումով մը : Մեր հանդիպումը : Տասը տարի, երեւակայէ : Մանչուկ մըն էիր այն ատեն որ պղտիկ քոյրիկդ կ'ապշեցնէիր հազար ու մէկ հնարքներովիզ : Գրեթէ աստուած մը, ամենակարող : Ինձի այնպէս կուզար թէ բան չկայ աշխարհի վրայ որ չկարենայիր ընել : Հայրիկէն ալ աւելի : Այստեղ կանդ առաւ վերլիշումը : Մնացեալը ցնդեցաւ մշուշի մէջ, մինչդեռ թուղթին վարը դիրերը խոչորցան, մօտեցան աչքերուն . «քեզ սիրող քոյրդ Վ. Սահակեան» : Բայց ի՞նչ պէտք ունէր այդ նամակին, պահու մը՝ ուր անձանօթ աղջկան ժպիտը եկած զայն եսասէր, ինքնահաւան դարձուցած էր : Ցաւագինորէն, Տիգրան զգաց որ յաղթուած մըն էր, ոչ մէկ առընչութեամբ անցեալի այն ժանուկին հետ, որ թեւ կ'առնէր ապագային վրայ : Բան մըր խորտակուած էր այդ վայրկեանէն Տիգրանի մէջ : Իր ինքնադութիւնը : Ու անսպասելիօրէն սանձարձակ փափաքներ ունեցաւ : Թուշիլ օգերուն մէջ : Աշխարհի ամենամեծ նաւը կառուցանել : Վախցաւ Վարդանուշին երազները պատուելու դադափարէն :

Հասեր էր փողոցին ծայրը՝ ուրկէ կը սկսի կլոր հրապարակը : Զորս կողմը քննելով անցաւ հանդիպակաց փողոցը : Բազմութիւնը ցրուած էր հրապարակէն ճիւղաւորուող փողոցներուն մէջ : Ճիմայ աւելի ազատ կը շարժէր : Ճամբայ բանալու պէտք չունենալով, ջղայնութիւնը հանդարտած էր : Տիգրան մտքին մէջ փնտուեց երկու կնոջական դէմքերը, դտաւ ու զետեղեց քովի հաւկթածեւ շրջանակի մը մէջ : Կախեց մտքին պատէն : Այդ երկու զլուխներուն իր կեանքէն ներս մտնելը անոր մէջ արթնցուց ապրելու բնազգը, զօրաւոր, վտանգաւոր : Կեանքին առջեւ զգացած վախն էր որ զինքը հնազանդ անասունի մը վերածած էր :

Փողոցը կը բարձրանար ուղղակի իր նոյատակակէտին :

— Այս, այս, մեծ վիլլա մը, խորհեցա Տիգրան, նոյն իսկ չանդրապանալով թէ ի՞նչ

էր ըսածը : Փոքրիկ, նեղ բնակարանի մը պատկերը մտքին մէջ, խեղճութեան նողկանքը տրւած էր :

Վերջապէս հասաւ մեռելաթաղներու քաղաքային չէնքին առջեւ : Հօն էր որ կը զտնուէր վարձու բնակարաններու հանրային դրասենեակը :

Ներս մտաւ :

Յառաջացաւ կիսամութ նրբանցքէն : Վարանու : Պատերուն վրայ սեւ վարագոյրներ քաշուած էին : Ցուրտ լուութիւն մը կը տիրէր : Անմիջապէս խոռվեցաւ Տիգրան : Մտքին պատկերները ցնդեցան եւ անոնց ծնունդ տուող մտարաղումը լքեց զինքը : Կը լողար անիմաստ տարտամութեան մը մէջ : Լուութիւնը, մեռելային ու դժնէ : Նրբանցքներուն զերեղմանային հոտը պակուցիչ պատկերներ կը նետէր անոր մտքին մէջ : Ինքզինքը ա՛յնքան պղտիկ զգաց այդ ցուրտ մթնոլորտին դէմ : Անզօր ու մինակ : Իր քայլերուն չփումը գետնին վրայ սարսափի յայտնութիւններով յղի միջոցը կ'արթընցնէր : Ուժգին կը բարախէր սիրտը : Բոլոր զգայարանքները լարուած էին արտաքին օջնութեան մը սպասումով : Պատերուն ետեւ ականջները մարդկային ձայնի փըրանքներ կը փնտուէին, եւ ահա իր սեփական չնշանութեան, սրտին զարկին աղմուկը, աւելի շեշտուած, կը բարձրանար ու հոտառութեան անհամ երեւոյթներուն կը խառնուէր : Կը քայլէր պատերուն տակէն, կարծես անոնց ներկայութեամբ ինքզինքը ապահովելու համար, բայց վարագոյրները կը շարժէին ու կը թափէին իրենցմէ անտեսանելի գոյութիւններու ողկոյզներ : Աիրար կը ցնցուէր վարագոյրներու ամէն մէկ ծանր ու զանդալ շարժումին : «Ճարօրինա՛կ, խորհեցաւ, ի՞նչ խելք՝ այս մեռելային չէնքին մէջ հաստատել վարձու բնակարաններու դրասենեակը» : Սանդուխներուն վերեւ ելեքտրական լուսքեր մը իրբեւ յոյս երեւցաւ իրեն : Լապտերին լոյսը վատուժ էր, կարծէս թաւշային խաւարը մատնանշոյ : Ճառագայթները կը ծառայէին դժնգակ պատկերներու դժադրութեան : Տիգրան պահ մը խորհեցաւ քաղաքային վարչութեան որ ուրուականներէ կաղմոււած պէտք

էր ըլլար : Այսպէս է որ առաջին անդամ անոր սրտին մէջ ապստամբ նշոյլ մը յանտնուեցաւ : Բայց զառնութիւնը զինքը դրաւած ըլլալուն , ատելութիւնն էր որ դիտեց իր մէջ : Սանդուխին առաջին աստիճանին վրայ դրաւ ութքը : Լոռութիւնը կը շարունակէր շատցնել ամէն մէկ շարժումի հնչականութիւնը : Տիգրան սեղմեց շունչը կոկորդին մէջ ու վազեց : Բարձրացաւ աստիճաններէն , հրդէհէ փախչողի մը պէս : Առաջին յարկի նրբանցքները ճիւղաւոր էին ու երկար , խրած մթութեան ծոցը , հոս - հոն նոյն վասուեժ լապտերներով : Նոյնպէս սեւ թաւիչէ վարագոյրներ կախուած՝ վերէն վար , նրբանցքներու երկայնքին , ծալք - ծալք : Խրաքանչիւր ծալք խորհրդաւոր ուժերու ապաստան կը թուէր : Տիգրան կը վախնար անոնց հպէհէ , արթնցնելէ խորհուրդները՝ որոնք , քնաթաթաւ , անակնկալի եկած կրնային վազվել նրբանցքներէն խուճապահար : Կենդանութեան ոչ մէկ հետք : Անշարժութիւնը , վհացած լուսութիւնը կը պեղէին Տիգրանի խոռված ուղեղը : Զգուշութեամբ կը քալէր նրբանցքին մէջտեղէն , կրունկները զարնելով տախտակամածին : Յանկարծ վարագոյր մը դլորեցաւ : Տիգրան , որ կը ջանար հեղնել պատկերներու միմոսութիւնները , իրապէս սոսկաց : Մարդու մը դլուխը երեւաց վարագոյրին ետեւէն : Տիգրան շունչ առաւ :

— Ի՞նչ կը փնտոէք , երիտասա՛րդ :

Տիգրան կակազեց : Զկրցաւ ամբողջացնել նախադասութիւնը : Իր ձայնին մէջն օտար մը կը խօսէր : Զարհուրելի՛ բան ... , մարդ իր ձայնին մէջն ինքին քըզինքը չգտնէ՛ ... : Բարերազտարար մարդը հասկցաւ .

— Սխալած էք , վարը , ճիշդ մուտքի դրան քով :

Տիգրան վերագարձաւ սանդուխին : Վերջին աստիճանին , պարապի մէջ կախուողի պէս , ցնցուեցաւ : Զգացումները որոնք իր քայլերը առաջնորդեր էին այդ չէնքը՝ իրեն չէին ներկայանար : Ժապտուն զոյգ դէմքերը մտքին մէջ չէին : Ինքինքը աւելորդ բան մը կը զդար : Վարագոյրները ու դեռ շատ մը առարկաներ զորս չէր նշմարած՝ մեռելի հոտ կ'արտաշընչէին : Երբ փողոցին դուռը բացաւ , ամպերը կը վաղէին երկինքէն : Ինքնաշարժերը՝ դետնէն :

Բաց օդին ու խոշոր լապտերներու լոյսին մէջ Տիգրան հառաչեց : Կուրծքին մէջ մանր ձուկ մը թպրտաց : Հառաչը սպառեցաւ , Տիգրան ինք զինքը ողողուած զգաց տարօրինակ խաղաղութեամբ մը : Ու տեսաւ որ իր երազին աղջիկը ներս կը մտնէր այն գոնէն՝ ուրկէ դուրս եկած էր ինք : Անապարանքով անոր կուրծքին մէջ թպրտացող ձուկը ցատքեց իրմէ դուրս ու վազեց աղջկան ետեւէն : Բոնեց ու զրկեց : Համբոյրի անձրեւ մը տեղացուց անոր այտերուն եւ շրթներուն վրայ : Աչքերէն հոսող ուրախութեան արցունքները թրջեցին աղջկան երեսները : Բերանին շուրջ , օդին մէջ , բառերու թաթառ մը կը պառուտքէր , անկատ , անհեթեթ՝ ինչպէս սէրը . «Ո՛չ , ո՛չ , չեմ թողուր որ հեռանաս ... ա՛լ պէտք չէ որ կորսուիս ... զիտնայի՛ր ... սատիկանին անիծնեալ ճպոտը ... որ բաժնեց մեզ ... այո՛ , չեմ թողուր ... կ'ընդունիս , չէ՞ ... սիրելիս ... սիրելիս ...» : Այլւաս պիտի չթողուր : Ո՛չ , պիտի չթողուր որ կորսուի ... : Բայց կը մնար մայթին վրայ՝ անշարժ , վարանոտ , երկդիմի : Կը վախնա՞ր ծիծաղելի՝ երեւալէ : Սպասեց քիչ մը : Նայեցաւ երկինքն փախչող ամպերուն որոնց ծայրերը կրծուած էին յստակ արծաթագոյն լոյսով մը : Զիղերը սկան հանդիչապէս անյայտացող փոթորիկին տեղ կը վերագառնար հին տղան որ երկչոս ու անհամարձակ էր : «Քիչ մը կենամ , թող չկարծէ թէ իր ետեւէն կը վազեմ ...» : Վարձակալութեան զրասենեալ կը : Դեղնոտած պատեր , որոնց վրայ հաստատուած են խոշոր քառանկիւն շրջանակներ : Հասցները հոն զետեղուած են ըստ տեսակի : Զախ կողմը դուռ մը որ կը տանէր բուն զրասենեակը՝ ուր պաշտօնեան դլուխը ծուած էր սեղանի մը վերև : Պաշտօնեային կողմը դարձած , «Պօն սուա՛ռ , մսիէօ - տամ» մը փախսաց : Թեթեւ քրտինք մը թրջեց ձակտին վերեւ մազերուն արմատները : Յօնքերը իջեցուց աչքերուն վրայ , կարձատեսի պէս , կը կարգար զեղագրութիւնները , կրկնելով ինքն իրեն «Երկու սեղանակ , մէկ խոհանոց» , մինչդեռ ցուցակը որուն առջեւ կանգ առած էր , կը ներկայացնէր «պառ»երու , «նպարատուն»երու , «բաղնիք»ներու եւայլնի խմբակ մը , խոշոր խորագրով «Ֆոն ար Ֆոնմեռ» : Աղջկան նայելու փախաքը անդիմազրե-

Մի էր: Բայց զառնալ անոր հետ խօսելու իսկ զաղափարը, արիւնը գլուխը խուժել կուտար: Կարծեց թէ պատահմամբ է որ իրենց նայուածքները իրարու հանդիպեցան: Աղջկան դէմքին վրայ ժայիտ մը կար: Ան է որ յամառօրէն կ'որոնէր Տիգրանին նայուածքը: Կը ժայտէր: Յետոյ անտարերութիւն կը ճեւացնէր: Քանի մը քայլ կը նետէր ու նորէն կը բերէր նայուածքը միրճել իր որսին ապշահար աչքերուն մէջ: Տիգրանի աչքերուն առջեւ տողերը գիծեր կ'ըլյային: Գիծերը՝ կէտեր, մինչեւ որ իր նայուածքին տակ լոկ ճերմակ խաւաքարտներ զըտաւ: Կինը հասկցած էր թէ անփորձ տղու մը հետ դործ ունէր: Տեսակ մը զրոսասէր յամառութեամբ կը հալածէր զայն:

Ու օրորուելով մօտեցաւ իրեն:

— Կ'երդնում թէ բնակարան կը վինտոէք...

— Անտարակոյս, տիկին, ուրիշ ի՞նչ կարէի է փնտուել հոս:

Տիգրան զաց թէ ձայնը կը դողար: Մտածեց նոյնիսկ թէ իրապէս իր ձա՞յնն էր: Արդեօք ուրիշ մէկը չէ՞ր իր տեղը խօսողը: Մանաւանդ, անոր համար որ իր նախապէս պատրաստած նախադասութիւնները տարրեր էին: Ան զիտի ուզէր ըսել, օրինակի համար՝ «ԱՇ, զո՞ւն ես, ի՞նչ երջանկութիւն... մնացի՞ր, մինակ մի՞ ձգեր զիս...» եւայլն: Բայց, անիծեալ բառերը, զամուեր մնացեր էին իր մէջը: Զէին ուզեր դուրս դալ: Արտասանած բառերը օտար էին իրեն համար:

— Օրիորդ, ճշգեց կինը, դեռ տիկին ըլլալու պատիւը չեմ ունեցած:

«Դեռ տիկին ըլլալու պատիւը չեմ ունեցած» կրկնեց Տիգրանի սիրտը: Ու աղասող շեշտով մը բարձրածայն՝

— Ներողութիւն... օրիորդ...

— Այն ատեն, ահաւասիկ բնակարաններու ցուցակը, ըստ կինը կէս հեղնուտ, կէս զուարեացող շեշտով մը:

Տիգրան նայեցաւ իր առջեւի ցուցակը: «Պառ», բաղնիք, վաճառատուն, սրճարան և այլն պարեցին անոր աչքերուն առջեւ: Անոնք նայեցան իրարու: Կինը խնդաց: Տիգրան կարմրեցաւ: Բայց ներքնապէս զոհ էր, որովհետեւ վստահ էր որ աղջիկը հասկցած էր իր խոռութեան պատճառը:

Անոնց նայուածքները լոռութեամբ շրջեցան պատի գրութիւններուն վրայ ու երր կրկին իրարու հանդիպեցան, աղջիկը ժպտեցաւ:

— Չեմ համարձակիր, ըստ, եկած եմ բնակարան վարձու տալու...

— Ա՞հ... ընդմիջեց Տիգրան: Բայց ինձի պղտիկ բնակարան մը պէտք է, երկու սենեակնոց եւ մէկ խոհանոցով:

Կինը շեշտակի նայեցաւ Տիգրանի աչքերուն մէջ: Ժպտեցաւ:

Աշնան բարակ անձրեւ մը իջեր էր, թրջեր սալայատակները ու քաշուեր՝ երկինքին չես դիտեր որ անկիւնը: Թաց մայթերը կը պլայալին լապտերներուն ցոլքերովը:

Տիգրան քալեց կնոջ կուշտին, ինչպէս երացի մը մէջ: Կարճ, խորտուրորտ փողոցներ մէկը միւսին մէջ մեռնելով զոյզը բերին զունաթափ պանդոկի մը առջեւ: «Եկուր», լսուեցաւ աղջկան ձայնը, ցած, վախկոտ: Տիգրան, իր ներքին երացին պատճառով, կատարեալ օքսմաք մը դարձած էր: Աղջկան հրաւէրը, «Եկուր», տրոտութիւն մը նետեց անոր հոգիին մէջ, բայց հետեւեցաւ: Պանդոկի հասարակ սենեակ մը: Պատերէն պաղ տպաւորութիւն մը կուղար: Հիսաթափութիւնը շատ գանգաղ եղաւ: Տակաւին պայծառօրէն չէր ըմբռներ ցուրտի, զզուանքի ու փախուստի խառն զգայութիւնը: Իրեն այնպէս կը թուէր թէ բառերը կը փախչէին իրմէ, չէին հնազանդիր իրեն: Զէր կրնար զանոնք դասաւորել: Նորէն ինքզինքը շատ պղտիկ զզաց: Ինչպէս երբ մանուկ էր: Բառերը տարօրինակ մողութիւն մը կը զործէին իր վրայ: Կը սոսկար զանոնք արտասանելէ: Անոնք կրնային քանդել երազը: Երազը լուռ է, մունջ, անձայն: Սենեակը միայն մէկ պատուհան ունէր ու փեղկերը փակ էին: Երրեք բացուած չըլլային, կարծես: Պատուհանին անմիջապէս մօտը՝ խարխուլ մահճակալ մը, ցած: Վրան աղտոտ ծածկոց մը: Շնիկ մը, զունչը ոտքերուն մէջտեղ, աչքերը սեւենեց տրոտութեամբ ու կրկին քուն ձեւացուց: Անդին, վայտի ածուխէ կրակարանի մը վրայ աման մը ջուր կը տաքնար յուշիկ յուշիկ: Կինը հաներ էր վերարկուն, զլխարկը: Մօտեցաւ Տիգրանին: Տիգրան չէր շարժեր: Փախչելու գաղափարն իսկ չէր դար մտքին: Մէկու մը պէս որ չի կրնար

հեռանալ սիրուած էակի մը մեռելէն, ան փարած էր իր երազին դիակին: Այդ լուսութեան ու անշարժութեան առջեւ աղջիկը պահ մը չփոթեցաւ: Զկրցաւ, ըստ սովորականին, գործածել իր թեւերը՝ որոնք աւելորդ մասերու պէս կախուած էին ուսերէն: Յետոյ մօտեցաւ, վերջապէս բարձրացուց թեւերը ու հաստատեց զանոնք Տիգրանի ուսերուն վրայ:

— 0՛՛, ըստ, կը վախնա՞ս ինձմէ:

Երբեք արհեստը իրեն այդքան դժուար եկած էր: Քիչ մըն ալ՝ կորսուած կուսութիւնը սիմափ վերագունէր:

— Եկո՛ւր ։ ։ ։ ըրաւ ձայնը, գրեթէ խնդրող:

«Ո՞վ իրաւունք տուաւ իրեն հետս եղակի խօսելու» խորհեցաւ Տիգրան ու քայլ մը ետքաշուեցաւ:

Կինը կրկին փարեցաւ իրեն: Գգուեց մազերը: Կրթնեցաւ անոր քսան տարեկանի հասակին: Տիգրանի նայուածքները դէպի ներս կը նայէին ու անոնք աղջկան այնքան դեղեցիկ կը թուէին որ, պահ մը, իրական տարփանքի ջերմութիւնը դրկեց զինք մէջքէն:

— Ինձի նայէ:

— Հանդիստ ձգեցէք զիս, ձգեցէք որ մեկնիմ ։ ։ ։ կը հաճի՞ք ։ ։ ։ ըստ Տիգրան՝ որ այժմ այնքան խաղաղած կը զգար ինքողնքը:

— Ինչպէ՞ս թէ մեկնիլ, կը կարծես թէ պարապ տե՞ղ զը ժամավաճառ եղայ ։ ։ ։

Տիգրան ցնցուեցաւ: Կինը վերջապէս դիմակազերծ եղած էր: Կատակերգութիւնը կանդառած էր ու Տիգրանին տուած՝ քաջութիւնը: Խորունկ զգուանքով մը գրպանէն քսաննոց թղթադրամ մը հանեց, չպրտեց մահճակալին վրայ ու վազեց դէպի դուռ:

Դուրսը, քալեց կարճ փողոցներէն որոնք իրարու մէջ հոսելով Տիգրանը տարիին մեծ սրոզոտան: Իրեն այնպէս կուգար թէ, որովհետեւ նայուածքները միշտ դէպի ներս էին, գանկին հորիզոններուն վրայ, այո՛, այնպէս կը թուէր թէ երկու սիրուած էակները պարունակող հաւեկթածեւ շրջանակը ինկած փշուած էր ու անոր կոտրառուքներուն վրայէն է որ կը քալէր: Պողոտային վրայ՝ վազելու, վախչելու ցանկութիւն մը կը մտրակէր զայն: Սկսաւ վազել, իր բարկութեան ամբողջ ուժովը: Բարկութիւնը անոր մէջ վառելանիւթի պէս կը բռնկէր, ոս-

տում մը ընել կուտար Տիգրանին որ կը վազէր, կը կենար, կը դանդաղէր եւ յանկարծ, յանձնուելով խելառ վազքի մը, սկսաւ վախչիլ: աւելի ինքզինքն կը փախչէր քան թէ իր շրջապատէն: Քանի կը վազէր, աւելի կը բարկանար, աւելի կը ջղագրգուուէր, որովհետեւ կ'ուզէր իր ետեւը ձգել իր այն ընդդիմադիր մասը որ կը կառչէր իրեն, կը տարածուէր իր մէջ, կը շատնար, կը ճիւղաւորուէր: Երկար ատենան ինքզինքը անխոցելի հաւատացած էր: Ուրաւական եղած էր որ դէմք մը երեւայ, ժպտի, յօնքերը պոստէ, թքնէ երեսին, որպէսպի իր մէջ քուն եղած ձայներ արթննան, աղաղակեն ու խառնափնթոր հողեվիճակի մը մէջ զահավիճեն զինքը: Փամանակը իրմէ աւելի կը վազէր: Շէնքերը, փողոցները, քաղաքը նմանապէս մըրցումի ելած էին: Փողոցէ փողոց կը մտնէր, կը դառնար մէկ անկիւնէն միւսը, արագ, մեքենական: Երբ լայն հրապարակի մը վրայ գտաւ ինքզինքը, նայեցաւ շէնքի մը ճակատին: խոշոր ժամացոյցը մատը տասներկուքին վրայ դրեր էր: Դէմի սրճարանէն մարդ մը գուրս ելաւ, ձեռքը սակաս մը: Թուղթէ ծրարներու տեսքին՝ Տիգրան անօթութիւն զգաց: Ցիշեց, զեռ չէր ճաշած: Սկսաւ ստկել պիստակները եւ ուտել: Քայլերը ինքնարերաբար դանդաղեցան: Այն ատեն քաղաքը գրաւեց իր սկզբնական տեղը, անշարժացաւ ու Տիգրանին երեւցաւ այնպէս ինչպէս որ կը ճանչնար արդէն: Խաղաղած մտքին մէջ զտաւ իր սենեակին պատկերը: Ուրիշ երթալ պառկիլ, մոռնալ: Բայց սպանդոկին դրան տեսքը, հանրատան պէս ընդմիշտ բաց, նետեց զզուանքը անոր սրտին մէջ: Սենեակին առօրեայ զործածութեան առարկաներն իսկ զերծ չմնացին այդ զզուանքէն: Անկողինը՝ որոն մէջ իր մարմինը ոչ մէկ բարերար հպումի կը հանդիպէր, եթէ ոչ, ըստ բազդի, իր սեփական մատներունը՝ որ իր գոյութեան տարտամօրէն հեշտագին զզայութիւնը կուտար իրեն: Զզուանքը համատարած էր: Տիգրան վերադարձաւ: Դնաց ծովեղերք: Հեռու: Բայց ոչ չինչ կրցաւ ցրուել վրդոված մտածումները: Ամէն ինչ կը դրոշմուէր իր տրամադրութեամբ, կը ստեղծէր միեւնոյն անշնչելի մթնոլորտը: Վերադարձաւ: Նորէն փողոցներ: Մայթեր: Ոստիկաններ: Կնոջ զեղեցկօրէն շպարուած

գէմքեր, որոնց ժպիտը թղթադրամ կը հոտի: Տիգրան ապշած կը նայէր չորս դին «Ա՛Հ, այո՛, կը քրթմնջէր, վարձու սենեակ...»: Տիգրանի սիրտը կը գոտեպնդուէր, կը խլբտէր նոր ուժերով: Նոր փիւնիկ մը դուրս կուգար անոր մոխիրէն: «Ազուռը գաս եղաւ» կը խորհէր ու կը քալէր դէպի սենեակը: Քիչ վերջը արշալոյսը պիտի բացուէր, չորս կողմէն պիտի լուտէին զործարաններու սուլիչները: Տիգրան, ակամայ, ականջները կը ցցէր, օգնութեան սպասող ծովամոյններու պէս:

— Հաւատացէ՛ք, պարո՛ն, գրեթէ ողորմութիւն կը մուրամ... անօթութիւնը... հոս... տեղս մօտ է... կը փսփսար կնոջ մը խոպտ ձայնը: Տիգրան չիմանալ ձեւացուց: Քայլերը արագացուց: Շուտով հասաւ պանդոկ: Ելաւ սենեակը ու անմիջապէս մտաւ անկողին:

Վերմակին տակ, մտածումները հանդարտած, բայց դէպքէն մնացած պատկերներու կտորուանքները գեռ կը դիմազրէին: Քունը չէր զար: Ամբողջ ուժովը կը ճգնէր վարագոյր քաշել այդ աննախընթաց օրուան վրայ: Շփոթ դէմքեր մտքին մէջ իրարու կը յաջորդէին: Անձանօթուհիին դէմքը, զանազան արտայայտութիւններով կը պարզուէր ու ծնունդ կուտար խորամանկութեան խաղին: Ապրելու կուիւն: Պահ մը սիրտը կը լեցուէր կարեկցութեամբ, կրկին տեղի տալու համար հիմասթափութեան տաղտուկին: Փոխադարձարար: «Ճիպը, կ'ըսէր Տիգրան սովորաբար ինքինքին, ներքին ձիզն է որ մարդը կը բնորոշէ անսունէն: Ճիպը մարդուն կոխւն է ինքինքին հետ»:

Սեղանին վրայ ժամացոյցը ամենայն անտարբերութեամբ երկվայրկեանները կը համբէր ամէն օրուայ պէս: Տիգրանին այնպէս կու դար թէ ժամացոյցը, որ իր աշխատաւորի կեանքին անբաժան ընկերն էր, այդ ճիզին օդնութեան կը հասնէր: Անոր թիք-թաքը սղոցի պէս կ'երթար կուգար մտապատկերներուն վըրայէն ու ինք, գլուխը դանակին երկարած հնաղանդ մահապարտին նման, վերջին խաղաղութեան կը սպասէր: Քունը չէր զար:

դասնար աջ, կը դառնար ձախ: Գլուխը կը խօ-թէր բարձին տակ, բայց թիք-թաքը կ'արիւնէր զդացումները, ինչպէս չսրուած դանակը աքլո-րի մը վզին վրայ: Գիշերային խաւարը, մեկու-ացած, միջոցէն անջատուած սենեակին մէջ զառանցանքներու զործարան մը կ'ըլլար: Տիգ-րան, երեւակայութեանը ուժ տալով, սարսափ ունեցաւ: Ցատքեց անկողնէն: Դարձուց ելեք-տրական կոճակը: Լոյսը ժայթքեցաւ չորս դիչն: Լոյսը եւ խաւարը իրարու բաղխեցան աչքերուն մէջ: Մատներով ճմոթկեց աչքերը, ուժգին, շտապով, չնչատ: Կարծես մութին մէջ թշնամին խեղդամահ կ'ընէր: Ու երբ աչքերը բացաւ, լոյսը ժապտեցաւ իրեն: Ինքն ալ՝ լոյ-սին: Ժամացոյցին զարկը իր ամենօրեայ ի-մաստը ստացաւ: Գաւաթ մը ջուր խմեց: Լոյ-սը մարեց: Վերմակին տակէն փախեր էին խոռ-վարար պատկերները: Խաղաղութիւնը կ'իջնէր, կը տարածուէր բուրմունքի նման: Թարթիշնե-րուն մէկ ծայրէն ներս սահեցաւ քրոջը դէմ-քը: Մանկութեան յիշատակները մշուշի մը մէ-ջէն տողանցք ըրին: Տողանցքը յառաջացաւ հեռաւոր ցամաքներէ, լեռներէ, ծովերէ, եւ ահա, խելահաս, հասուն կնոջ մը դէմքը կ'ա-ռաջնորդէր անցեալի կարաւանը ու կանդ կ'առ-նէր ներկայի կայարանը: Տիգրան կեանքը ա-ւելի չօշափելի կը դդար: Ահաւոր պարապու-թեան մը զգայութիւնը, իր ետեւ, տեղի կուտար սիւներու՝ որոնք կը կանդնէին հաստատուն բռնելու համար շնչքը: Երբ Տիգրան իրապէս հասկցաւ ապահովութեան վերադարձը, աւելի կայուն հիմքերով, շրմները մեղմօրէն շարժեց մութին մէջ. «Բայց ի՞նչ արդիւնքի յանգեցնել ճիզը... ի՞նչ կատարի հասցնել...»:

Եւ այս խորհրդածութիւնը հարթեց ներ-դաշնակեց անոր միտքը, համակեղրոն ծրագիր-ներու միապաղաղ հոգեմթնոլորտին մէջ: Քու-նը վրայ հասաւ, բացաւ թեւերը, փոեց մահ-ճակալին վերեւ... քունը... անուշ քունը... խորունկ... Գիշե՛ր բարի...

Փարիզ, 1929

Զ. Մ. ՈՐԲՈՒԽԵ